



### ՄԱՆ ԱՐԹՈՒՐՈՅ

ՀԵՂԻՆԱԿ Ա. ԹԵՆԵՆՈՒՄՆ

Ի Տ Ա Լ Ե Ր Է Ն Թ Ա Ր Գ Մ Է Դ Ե Զ Ա

Ի Յ Ի Շ Ա Տ Ա Կ

Ա Ն Ն Ո Ւ Ն Յ Ե Ն Գ Մ Ե Ի Թ Ե Ր Լ Ա Ս Ք Ա Դ Դ Ե Զ Ա

Ն Ո Ւ Ր Է Զ Ա Յ Ս Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ն

Ա Մ Ո Ւ Ս Ի Ն Ն

**ԱՅՍ** տողերը կը կրեր իր ձակատիկն վրայ տետրակ մը՝ որով քարզմանունեցաւ այն շերտառածս : Գուցէ սանկորջ ըլլայ խօսիչ Թենեխտակ վրայ, որուն անուշեր ծանօթ է արդէն արեւելքի մէջ : Պիտի ըսեմ երկու խօսք միայն տետրակս նոսրորդի մասիկն, և Անոր՝ որուն կը նօսիրոշի :

Քաջածանօթ է ակգայիկ քանասիրաց Բրոֆ. Դեզայի, մեծամեղաւ և հայասեր խոսալացոյն անուշը, ծանօթ էն նոյնպէս իւր վսեմ գրչիկն

առ խորիմաստ մտքէն փրքած գոհարներէն շատերը, որոցմով կը ցոյացընէ նա ետրու պացոց մտքիկն մէջ մեր մատենագրութեան և պատմութեան հետաքրքրական ու անոնց անծանօթ կամ նոցազ ծանօթ գեղեցկութիւնները : Իւր բազմակողմանի տեղեկութիւններով և շեղուական հմտութեամբ և հայասիրութեամբ՝ մեզմով գրադող ետրուպացոց մէջ ինքն է սասցիւնը. հասասարապէս հմուտ՝ մեր քե՛ հին և քե՛ նոր շեղութիւն, որուն վկայ կը հանդիսանան իւր այլ և այլ քարզմանունքիւնները՝ ի նախնեաց և յարդեաց. որոնք հրատարակուած են քե՛ ասանճիկն և քե՛ վեկնտկոյ Գիտութեանց, Գարութեանց և Արուեստից արքունական կաձատիկ արձանագրութեանց մէջ : — Բայց տետրիս նկատակիկն գանձը :

Հայագետ Բրոֆեսորը վերջերս իւր սիրելի և գրապետ կողակիցը՝\* կորսնցնելու զօրացողութիւնն ունեցաւ. և վշտանար ամուսինը՝ իրրէս ի միւրարութիւն և ի յիշատակ իւր քրած անդարմանելի կորստեան, քարզմանց ու հրատարակեց Թենեխտակի նոյն գեղեցիկ շերտառածը, « փափաքելով իր իւր Աննուանցիադայիկ անուշը տե՛տ որչափ տե՛տ պիտի ան... փափաքելով որ այս քանի մը տողերը անարժան լըլլայիկն մեծ շերտորդիկն և իւր քարի առ հասասարիւմ կազակցիկն » :

**Մ**ի և նոյն փափաքն էր որ դրոց գնեց այս ձեռնարկիկն. և նրանի՛ քե՛ մեր այս քարզմանութիւնը\*\* իրագործէր **Մ**եծ. Բրոֆեսորիկն փափաքը՝ զի մասամբ :

**Ո**ւ երկ կարենանք ասով՝ իր սգաւոր սրբտիկն մէջ ժպիտի վարդ մը փքրեցընէլ՝ նորոգելով իր սիրելոյն անուշ յիշատակը, մե՛նք գնեց երչանիկ կը համարիկը :

Վշտակցութիւն ի սրտն **Մ**եծ. Հայասերիկն և Հայագետիկն, և հանգիստ հոգալ իր սիրելի կողակցիկն :

Հ. Ա. ԳԱՐԻԿԵԱՆ

\* Եման իր ամուսնոյն՝ որաւ նշանաւոր գլուխը ընտանարան մ'է շեղուաց՝ հմուտ գերմ. գաղղ. անգղ. և սլաւներէն շեղուաց. բնութեամբ քա. թի. մտքը սուր և քախանցող. շեղուագետ և ա.

քառասուգետ միանգամայն. երաժիշտ և նկարիչ :

\*\* **Մ**եծ. Բրոֆեսորիկն փափաքանաց համեմատ գրարար քարզմանեցիկը :



Ի ին Ակ զոյս ընթանայր մարտին խօշին զօրն ի զուխ  
 Ընդ լերինս և ընդ ափունս Հիւսիսականնս ծովուն.  
 Արքային Արթուրոյ զընայր Սեղանն ի կորուստ.  
 Անդ անկան ի Լիոնիս համօրէն արք զօրութեանց,  
 Առ իւրեանց տեանն ընթեր հուպ արքային Արթուրոյ.  
 Եւ քանզի արքային հաստոյր են վերքրն զըմնիկ,

Բառնայ զինքն ի վերայ բողկաց արին Բեգիւէր,  
 Միայն մընացեալ նըմա յիւրոց քաջազանց,  
 Ածէ գնա ի մտա՛ունն անդր առ երի բանակին,  
 Ուր ցանկն է՝ իրամատեալ, ուր բեկեալ խաչն ամբառնայ,  
 Յամայի ուրեք ի խորշ ամուլ երկրին անբերրի:  
 Անտի ծով մըտընչէ, աստի անծայր ծաւալ ջուրց,  
 Եւ լուսին ի յերկինս ճառագայթէ զեղափայլ,  
 Խօտի արքայն Արթուր առ քաջարին Բեգիւէր.  
 «Պատահարք զըմնէ մարտիս լուծին զշքընայ պերճ գասակ  
 Ասպետաց հոյակապից՝ քան զօրս աշխարհ յիշիցէ.  
 Տես ըզքունն յոր նընջեն մարտիկքն ինձ յոյճ սիրելիք:  
 Ոչ ետ այլ, խիթամ, յաւուրս ապագայս, մերքս հոգի  
 Բերկրեցի՝ որպէս երբեմն՝ ի լուր շքեղ արութեանց՝  
 Ի պարտէզս և ի վրսեմ՝ Կամելովդեայն ի սըբահս:  
 Ըզզըրո՛հն իմ ետ ստեղծի, և արդ առ իւր կորընչիմ,  
 Թէ՛ւ և մոզքն Մերլին երզուաւ երպունն ինձ երբեմն  
 Այսրէն զարձ միւսանգամ յարքայութիւն իմ տանել:  
 Որ զինչ արդ իցեն Հրամանք բախտին ելցեն ի զըլուխ:  
 Բայց ի մէջ կորուսիս զէ՛րս ըզգամ, և մինչ յաշալուչ՝  
 Թէ՛ շտանի ոք ինձ զարման՝ տեսել տողալ կարեմ՝ ոչ:  
 Ա՛ռ դու արդ զայս սուսեր՝ որ էր երբեմն ինձ պարծանք.  
 Ձի՛՝ անպուրծ ունիցիս յուշի քում՝ յաման առաջինս  
 Մինչ ի բոցս ամարայնոյն, զմիջօրէի տօթակէզ,  
 Ի զոգոյ անտի լըճին բազուկ մ՛ի դուրս երեւեալ,  
 Ի փայլուն ի թաւիշ պատեալ, զանխուլ սքանչելիք,  
 Սեղմըր զայն սուսեր: Ընդ ջուրս հատեալ անցեալ փութապէս՝  
 Բառնամ՝ զայն և ածեմ՝ արքայաբար ընդ մէջ իմ:  
 Ուր զինն յայսմհետէ հընչեցենն բանք կամ նըրազք,  
 Հըռոչակ համբաւոյս գնացէ՛ նոյ ոլորտս աշխարհի:  
 Այլ մի՛ քեզ անուպ ըզկայ. առ ի բրդին ըզուսերոյ,  
 Եւ ի զոգ անդըր լըճին երթ ընկեա՛ զայն անյապաղ,  
 Եւ ապա եկ պատմել առ իս զոր ինչ և տեսցես»:  
 Եւ տըւեալ պատասխանի ասէ արին Բեգիւէր.  
 «Ձէ՛ արգար, ինձ աստ ըզքեզ թողույ անոր, անխընամ,  
 Ո՛վ տէր իմ՝ արքայ, վիրաւորեալ երեսօք.  
 Եւ դի՛զն անգամ շարժուած եղեննաւոր է վիրին»:

Այլ կամիմ ե ըզհրամանը կատարել. ընթանամ,  
Եւ զոր ինչ տեսից, արքայ, հասուցանեմ զայն առ քեզ» :

Ասաց, և թրոնեա ի մատարանն կիսափուլ,  
Ի փաղփոռն հեզիկ ճածանչ արծաթագեղ լուսնակին՝  
Ընդ շիրմաց կարկառակոյտս, ուր հանդչի քաղցր յանդորրու  
Հինաուարց ասպետաց մեծարելի օսկրտին .

Եւ հողմըն ծովային սուր և ցուրտ՝ զերգն ամբարձեալ  
Չգամբանօքըն շիրմաց՝ թանայ զնոսին ի փրփուր .  
Իջանէր ընդ ապառաժս, ընդ ձեքածուռ ընդ ուղիս,  
Եւ ընդ սեպ ձեռքս խոժոսս՝ ցրցուեալս ընդ ափն ամայի՝  
Ի վրճիտ միապաղաղ հայելոյ՝ Չուրցլն լրճին :

Չըզեաց հան ըզուսերն . ընդ արծաթի ծուէնս ամպոյն  
Ճածանչէ լուսնակին ձմերային ճառագայթ,

Շողղղեալ ի դաստապան անդր ընդ պաղեալն ընդ այեր .  
Եւ սուսերն յաղամանդից վառիվառեալ ի ցովմունս,

Եւ ի փայլս տպագիտաց յեռեալս անդ թիւրքս բերուց  
Եւ շինջ յակընթաց. ճարտարագէտ զորձ դարբնաց :

Յառէ յայն զաչսն ընդ երկար, և խըղղբեալ շշանան աչքն,  
Իւ միաքն երագասուր յերկուս խորհուրդս հերձանին :

Կայ զսուսերն յընկենուլ. և թրեցաւ նրմա հուսկ  
Ի հիբիկս անդր ոստայից, որք ի սօսափ, ի սուր սոյլ

Լընուն զափն ապառաժուս՝ թաքուցանել յարամուր .  
Ապա դարձ ընդ կրուկ անէ առ թագաւորըն վիրաժ :

Եւ առէ արքայն Արթուր ցըկորովին Բեդիւր .  
« Վճարեցցե՛ր զգործն և զհրամանն իմ. զի՛նչ տեսեր, զի՛նչ լուար :

Առ նա պատասխանի տրեալ առ Բեդիւր .

« Լըսէի զի եղեգունք 'ղհարկանէին ընդ ալիս,

Եւ շուրն ահեղասաստ գայր ըղխարակաբն լիզոյր » :

Յաւել արքայն Արթուր զունամափեալ և լուծեալ .

« Մասն եղեր սեռն և սերտ բուսոյ բարուցդ և անուան,

Չի տրեալ պատասխանի զըստոյգն ինձ ոչ ասացեր,

Որպէս անկ է մեծանձն և ուխտապահ ասպետի .

Մտուպագոյն ինչ նըշանի հարկ էր ընդ շուրս երեւել,

Կամ հընչել ձայնի և կամ այեաց յուղիլ ի զորով :

Քարուականը են սըտուծիւն, այլ, ըն, ընթա՛մ և զարձիր,

Քանի՛ծն սիրելի և անձկալի ես դու ինձ,

Արա՛ զոր միանգամ հրամայեցարդ, և բեր զրոյց » :

Եւ դառնայ զընայ փութով քաջազանգուր Բեդիւր

Ընդ կատարըս սեպացեալս, արկեալ ըզվէմս ի համար

Չցողաթուրմն՝ յափունս լըճին, պինդ ի խորհուրդըս սըրտին .

Այլ տեսեալ զգաստապանն, ըզհրաշային զայն կերտուած,

Եւ զականսըն պատուականս, զճարտարութիւն շնաշխարհիկ,

Ըզսեղի՛ առ, և հարեալ ծափ ըզծափի՛ ձայն եբարձ .

« Ընկենուլ եթէ 'նկենու՛մ զայն, զարքային ըզսուսեր,

Ապաքէն յերկրէ ի շիր լինի կազմած մեծագին,

Որ զյոզունց պարարել զականողիս կարող գոյր :

Չճնչ ոգուտ եթէ 'նկենում, և զճնչ վընաս' եթէ ոչ.  
Ոճիր մեղք են անցանել ըստ պատուիրան հրամանի,  
Ձի կարգաց իւրաքանչիւր հնազանդութիւն օրէնք են:  
Այլ օգտէ հնազանդել երբ խընդրիցիս յարեայէ  
Պործել գործ անշահեկան, նա և նրմին ի վընաս:  
Չարդիս խօթ է արքայն և զոր գործէն՝ զիտէ ոչ:  
Չճնչ նըշխար կամ յիշատակ գտեանէս յաւուրս ապագայս,  
Բայց թէ սին բարբառ, տրկար Հըծծին երկմիտ յերկուանաց:  
Այլ թէ զայն ոք ի հըզօր իշխանաց զանձըս պահէ,  
Փայլակունք յարդերնկէց խաղս հատանիցին ի նմանէ,  
Եւ մարտիկ որ յաջում ճօճեսցէ զայն՝ սասացէ.  
« Արքային Արքառոյ եղեւ երբեմն այս ստահք.  
Սկայիրոյր, կրեալ Լըճին կռսին ի սու լըքեշոյն.  
Ի յինն ամբս կատարեաց զայն՝ ի խոր այրս երկրի.  
Աս բըրոյն ըստորոտով՝ անտես յաշաց բընաթոց »:  
Չայս այսպէս սասացէ ձեր ոք ի զարս ապանիս՝  
Դարձեալ առ ժողովուրդն և շուք զիցէ ժողովուրդ:  
Եղ'իկ զիս, թէ 'նկենում, շըքեղաշուք պատիւ մեծ  
Եւ համբաւ գերահըզակ անդարձարար կորընչի »:

Չայս սասց, խորատոյզ յանխուչ խորհուրդըս սըրտին,  
Թարքայց երկրորդ անգամ զվաղակաւորն, և ընդ կուակ  
Բամրաբայլ առ կարեվեր արքայն արար այրէն պարձ:

Դարձաւ Արթուր առ նա՝ հառաշակուլ թասելով,  
Եւ ասէ. « Չճնչ տեսեր և զճնչ լըւար, ճն, պատմեալ »:  
Բարբառեալ քաջալանչն ասէ ցընա Բեղիւեր.  
« Չայիս լըսէի զձեռաս վիմօքըն մորնչել  
Եւ զշամբից եղեգանց զիրարիւց սուսփիւն »:

Ած թափեաց վաղվաղակի Արթուր բըրդեալ ի զայրոյթ.  
« Այ շըւա, ստախօս անգութ, մատնիչ, սասպես անարժան:  
Եղ'իկ զիս, իշխանական սաստ ի մազկոնչ արքայէ  
Ի բաց կայ, այրիացեալ է հայեցուածն այն հըզօր  
Որ՝ բզկամս ուզգէ զայլոց: Անում ըզբեզ արդ ի միտ:  
Դու յետին ինձ մընաս. հարկ էր ի քեզ զըլխովին  
Այլոց ազնըւական պաշտմանց ի մի հաւաքել.  
Եւ սակայն նիտաս անձին իմոյ լինել մատն և տուր:  
Բուսկ՝ դաստապանին ագահեցեր ինչ արդօք,  
Կամ ի փայլս յակընթաց պազուտեցար աղջկօրէն:  
Գոյ մարդոյ սակայն երկիցըս թերանալ ի պարտուցն,  
Յերրորդումն հուակ յաղթէ անձին: Հապա, երթ, դարձիր,  
Եթէ ոչ և զայս նըւագ ընկենուցուս ըզուսերն,  
Յարուցեալ անդէն իմով ձեռամբ ըզքեզ փոզոտեմ »:

Երագտն յարեաւ սրացաւ ճեպով արին Բեղիւեր,  
Եւ ընդ շեպ կատարս առ լեփ ժայրից ի վայր իջանէր.  
Բուսն եհար զերկաթոյն, և հոլովեալ ուժգնակի  
Ընկէց զայն: Ի հեզիկ ճաճանչըս ջինջ լուսնակին  
Սուսերն այն փայլատակեաց, շուրջանակի շողչոգեալ,

Եւ թրահաւ կամարածնէ զըծեալ աղեղըն լուսեղ,  
Իբրու զհետս իմըն լուսոյ՝ զոր հայիս յայդն հիւսիսի,  
Ուր ծրփին զիրարեալ ձըմեռնական կըզգեաց խումբը,  
Նշահարկանին, բաղիին յիրեարս ուերկինք բուր որոտայ:  
(Որինակ զայս շուշոզեաց երկաթն և շե իսկ հասեալ  
ի ջուրցն անդր հայելի, բազուկ մ՝ ի դուրս երեւեր,  
Ի փայլուն ի թափշ պատեալ՝ զանխու պրանչելիք,  
Եւ սեղմեալ զզատապանն ուժգին երիցըս ճօճէր,  
Եւ առեալ ապա տանէր ընդ իւր ի խորըս լըծին:  
Ի թեթեւ քայլս ոտին միւսն առ արքայն աննէ դարձ.

Եւ ասէ նըմին Արթուր ըստէպ բտտէպ հինինեալ.  
« Տեսանիմ՝ քաջ յաչրս քո՝ զի զգործն հանեալ ես ի գլուխ .  
Ձի՛նչ տեսեր և զի՛նչ լըւար, աղէ ծանօթըս տուր ինձ »:  
Դարձուած քաջակորովն առ նա կըրկնեաց Բեղիւեր.  
« Փակեցի գականողես, մի՛ գոհարացըն շողին  
Շլացուցեալ կուրացուցէ զի՛ մտի եպեալըս խորհուրդ .  
Ձի շտեսի և տեսից ոչ՝ մինչեւ իցեմ՝ կենպանի,  
Եւ երիտ կեանս իսկ կեցեմ՝ հրաշանըշան ինչ քան զայն :  
Ընկենում զայն հոլովեալ ընդ օդ ձեռք երկընումբը,  
Եւ իբրեւ բանամ այսրէն ըզկափուցեալ աչըս իմ,  
Բազուկ մի տեսանիմ՝ ընդ ջուրս ի դուրս երեւեալ,  
Ի փայլուն ի թափշ պատեալ՝ զանխու պրանչելիք,  
Եւ սեղմեալ զզատապանն ուժգին երիցըս ճօճէր,  
Եւ առեալ ապա տանէր ընդ իւր ի խորըս լըծին »:

Կըրկնեաց միւսանգամ արքայն Արթուր թաղծալից.

« Առ կըռան կայ ինձ օրհաս , և հաս ինձ ժամ մեկինելոյ :  
Հայնեալ , նդարձակեալ զթիկունըս քո՝ ի բառնալ  
Եւ տանել ըզբեռն իմ՝ զայս՝ յափունըս անդր լըծին :  
Կամ խեթ զմիտս իմ՝ ունի, կամ պաղի վերն և մեռայց »:

Ասաց, և յարուցեալ մեղմով ի կէս ի գետնոյն ,  
Ի բազուկ անդր նորուն վերելակեր ցաւագին,  
Եւ զկապոյտ մեծամեծ աչըն սեւեռեալ էր անըթի՛մ՝  
Նրկարեալ զոգ ի տաստակս : Ի նա հայի Բեղիւեր  
Յարտատուս ցընդեալ, հարեալ սաստիկ մըտացն ի խըզէ .  
Բարբառել կամի և բանք ի բերանոյն պակասին .  
Եւ ապա ինամնտ փութով կըրկնեալ ըզմին ի ծընգաց՝  
Ըստանձնէ ի շալակ զարքայն, ոյր ձեռքըն կըթուս  
Ի յուրս նորուն անկանին, ինքն հապճեպով  
Ընդ շիրմացն ըզնա կարկառս առեալ տանի խընդագին :  
Եւ արքայն՝ ի տանելն անդ՝ ուժգին թատէր և սըրթայր ,  
Պէս գունակ այնմ՝ որ յիւրում նընշարանին լըւիցէ՝  
Մինչ լուծինն պատէ նոյհանուր՝ մըղձաւանճին ըզնեպել :  
Հառաչէ այսպէս արքայն, և նըմա զայս յունկանէն  
Մըրմընջէ . « Շտապեցիք, կամ անագան է գուցէ,  
Եւ ես աստ մեռանիմ »: Բայց Բեղիւեր սըրանայ  
Ընկճեալ զոգ ի ներքոյ հառաշանացն արքայի .

Եւ թրուչի, թուեցեալ մեծ ոմն արարած քան ըզմարդ՝  
Ընդ սառանց շեղջակոյտս՝ ըզժոռնկան երազ շարժելով:  
Յետևուէ լրսէր զմորնչին ալեաց, շառաչս յառաջոյ,  
Եւ վարէր ըզնա խորհուրդ մշտացն իբրեւ ըզխրթան:  
Նգհարկաներ լանջապանակն իւր ընդ պաղեալ ընդ անձաւս,  
Եւ ընդ չոր պատառուածս. և ազալեր ժայրն սեաւ  
Հինչէր շուրջանակի, կըրկնեալ ընդդէմ՝ արձագանգ  
Ոտիցն՝ ընդ լրպըրծուն վիմացն հատորսըն ժայրուս,  
Չոր կոխեալ պատենաղէն կրքնկամբ վարգէր Բեդիւեր.  
Եւ ահա լուսանըշլլ հայելին գայր յիբեան  
Անդորըր լըճին, և ճածանչէր անդ լուսնակ:

Նաւ ի խորսըն նըշմարեն բոյր ի թուխս համակեալ  
Ի խեղաց ցառաջակողմն. և իջեալ յափըն լըճին  
Վեհաշուք դէմն ի նաւին տեսանէին՝ իբր յանուրջս՝  
Ի թուխ պարեգօտս և ի կընկուղս արջնաթոյր .  
Եւ էին անդ թագուհիք երեք՝ ոսկի պոսկ ի գլուխ.  
Լըսելի լինէին սուր ճիչք ուստտեղք գոչէին.  
Ամենայն ինչ ըզնոյն ձայն հընչէ՝ անձուկ մեծ ողբոց,  
Հանգունակ իմն հողմոյ՝ որ շըշիցէ զգիշերայն  
Յամայխս՝ ընդ որ ոչ սք անցանէ և անց ոչ  
Յօրէ՛ յորմէ աշխարհս այս յաշընչէ եկն ի գոյ:

Մըմընջեաց Արթուր. « Հանգո՞ գիս ի նաւին », և հասին  
Ի նաւակն յամրաքայլ: Անդ երեքին թագուհիք  
Կարկանեալ զբազուկս առին զարքայն յիբեանս արտասուօք:  
Ան շըքնադն ի նոսին, հասակագեղ քան ըզբնուան,  
Հանգուցեալ ըզգլուխ նորին ի գիբկսըն իւր խանդակաթ,  
Ճըոյճ ի գըլխոյն ըզաղաւարտըն փըշըեալ:  
Կոչեաց զինքն յանուանէ, և ամբարձ ջայլ ողբանուագ,  
Մինչ շիթք գառն արտասուաց անձրեւէին ուղխօրէն  
Ի ճակատ անդըր նորին՝ զոր առողեր սեաւ արիւն:  
Հարեալ դէմքն ի սպիտակ՝ իբր ըզլուսին մահամերձ  
Յառաջին շառայլս արփույն. երեւէին խիտ առ խիտ  
Ի հանդերձսն ուի սրանապանս կայլակք մարտի կարմրերանգք .  
Լուսայիր վարսիցն հոյլէ՝ որ ըզճակատն յօրինեն  
Հանգոյն արեգական որ յաթոռոցն յառնիցէ,  
Չորանան յանարգ փոշի, կամ ի հանգոյցըս պիրկ՝ մած,  
Կամ արձակ և խուռն ի վայր հոսնն շըրթանցն ի վերայ՝  
Ի շուք մեծ պարծանաց քաջակորով դիւցազանց:

Կայր արքայն անգանօր իբրեւ ըզսին մի խախտեալ.  
Ո՛չ եւրս Արթուրն այն որ նիգակ ի վեր. յեց՝  
Փայլուն ասող յոտից ցրգլուխս զինախաղուց ի մըրցանս՝  
Ընթանայր ի Կամելովի յարդնընկէց խաղո՞ ի պատնէշս,  
Չառաջեաւ. սէլ արքայից և գեղաղէ կանանուոյն:  
Եւ ի ձայն բարձրագոչ աղաղակէ Բեդիւեր.  
« Ո՛վ տէր իմ արքայ, և արդ ես յո՞ եդից դէմ,  
Ո՛ր ծածկել թաքուցանել զականողիս և զճակատ,

Մինչ ըզմահ տեսանեմ ժամանակաց վաղընջուց,  
Որ աւար աւար չըքնաղ հանդէս հանէր յերեան,  
Եւ չըքնաղ հանդէսք ասպետս յօրինէին վեհաշուք .  
Ժամանակ այնպիսի չէանց յօրէ յայմանն՝  
Յոր զնախնիս հրապուրէր քրնքուշ պարգեւ զմբոսոյ .  
Եւ ահա վաղ ինձ լուծեալ և քայքայեալ է ի սպառ  
Բոյորչիև Սեղան, պատկերըն մեծագոր աշխարհի .  
Արդ թափուր յընկերաց մեկնիմ և ես հուսկ յետին,  
(Մինչ աւուրք և տարիք համակ ի սեաւ ներկանին) ,  
Առ օտար գէմն և միտս, առ նորափթիթ շառախդս» :

Արժուր զայս ի նաւակէն առ նա կրկնեաց դաշն ի ձայն .  
« Փոխին կարգք վաղընջականք, նորագունից տեղի տան,  
Ընդ բազում ճանապարհն բովանդակէ զինքն Աստուած,  
Չի աշխարհ մի թիւրեսցէ բնաւ ըզկենցաղ բարեմայն .  
Յարբս չիւր . չեղեր ատակ զօրավիգն յիս գրտանել,  
Կեցի զկեանս իմ, և իմ գործք սուրբ լիցին իւր առաջի .  
Բայց դու, եթէ ոչ եւրս տեսես զերեսս իմ,  
Վասն հոգոյս՝ աղօթեա, մեծ է զօրութիւն աղօթից,  
Չոր և ոչ յերազէ անգամ յանուրջս աշխարհ :  
Հոսի ձայն քս իբր . աղբիւր վասն իմ՝ ըզսիւ և զգիշեր .  
Եւ զինչ լինիցի մարդ՝ եթէ ոչ խաշն ապիմակ,  
Որ յողորմ ուղեզսն կեանքս բուծանէ զաշացու,  
Թե՛ զԱստուած ծանուցեալ՝ ձեռս առ նա ոչ ամբարձցէ .  
Եւ ոչ աղօթեսցէ վասն իւր և իւր մրտերմին :  
Համօրէն աշխարհ այսպէս ոսկեղէն շրղթայիւք  
Մատուցեալ մերձենայ առ ոտքս Տեառնն երկնից :  
Եւ արդ, կայց ողջամբ, զընամ ընդ այստիկ ես ահա,  
Ընդ երկայն ճանապարհ (այլ եթէ գնամ, զի յերկուանք  
Ըզմիտս իմ պաշարեն) յԱլիլիոնի գնամ հովիտս,  
Ի կըզգին՝ ուր ոչ տեղայ անձրեւ, կարկուտ և կամ ձիւն .  
Ուր հոգմունք ոչ շընչեն և շըշընջեն, այլ անդօրր  
Հանգչի՛ յանձայր մարգըս գեղապանձ պարտիզաց,  
Եւ անձաւք իւր պըսակեալք կանաչազարդ սաղարթուք .  
Յոյր ժամին ի կատարս ամարայնոյն շինջ նըշոյլք  
Եւ աննեն զայն յուրթի բարգաւաճեալ և բեղուն .  
Անդ աւարեցայց ի կարեմէր խոցուածոյս :

Ասաց, և նաւակն՝ առագաստիւ և թիով  
Հեռանայր յափանց անտի, հանգունատիպ կարապին  
Որ առ դուրս մահուն ամբարձեալ զերգ իւր յերկինս ,  
Լի կըրծիւք թիւալարէ՝ կընձեռեալ ըզջինջ ցօրտ փետուրն ,  
Եւ յուզեալ ըզճանկսրն թուխ՝ զհոսան հերձեալ պատառէ :  
Ա՛ն անդէն ըզտեղի յերկար արին Բեզիւէր .  
Եւ քըրքրէր անցանէր մրտօք ընդ Հին յիշատակս .  
Եւ նաւակն այն՝ կէտ մի սեաւ՝ ըստ ակըն իւր անկանի  
Ի յետին ըսպառուածս արեւելեան սահմանաց .  
Եւ ոչ եւս ընդ ալիս հընչեն ոլորոց հեծութիւնք :